



ԵՐԿՈՒՇԱՔԹԻ, 04 ՓԵՏՐՈՒՄ, 2019

### ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ

(միասնաբար արտասանուած)

Իմաստութիւն Հօր Յիսուս, ԿՈՒՐ ԻՆՃ Իմաստութիւն Կբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո լամենայն ժամ. Ի չար խորհրդոց, Ի բանից եւ Ի գործոց փրկեա կիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

### ՍԱՂՄՈՍ 78

#### ԱՍՏՈՒԱԾ ԻՆՉՊԷՍ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԻՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Լսեցէք ինչ որ կ'ուսոցանեմ, ով իմ ժողովուրդս, ականջ դրէք ըսելիքներուս:

Օրինակ մը պիտի տամ,  
մեր անցեալին վերաբերող խորհուրդներ պիտի ներկայացնեմ.  
բաներ՝ որոնք լսեցինք ու գիտցանք,  
որոնք մեր հայրերը պատմեցին մեզի:  
Բաներ՝ որոնք լսեցինք ու գիտցանք,  
որոնք մեր հայրերը պատմեցին մեզի:  
Մենք մեր զաւակներէն պիտի չպահենք,  
այլ՝ գալիք սերունդներուն պիտի պատմենք  
Տիրոջ հզօր գործերը՝ օրհներգութեան արժանի,  
անոր կատարած սքանչելի գործերը:  
Որպէսզի նոր սերունդները իրենց յոյսը Աստուծոյ վրայ դնեն.  
չմոռնան ինչ որ անիկա ըրաւ,  
այլ՝ անոր պատուէրները գործադրեն:  
Անհնագանդ եւ ապստամբ չըլլան  
իրենց նախահայրերուն նման.  
այն սերունդին՝ որ Աստուծոյ չվստահեցաւ,  
եւ Աստուծոյ հաւատարիմ չեղաւ:  
Աստուած զանոնք կերակուրով լիացուց:  
Ծովու աւազի պէս անհամար թռչուն տեղացուց:  
Անոնք կերան առատօրէն, եւ լիացան,  
Աստուած իրենց ցանկացածը տուաւ:  
Հակառակ այդ բոլորին, անոնք դարձեալ մեղանչեցին,  
չհաւատացին անոր գործած հրաշքներուն:  
Ուստի Աստուած մէկ փչելով սպառեց անոնց օրերը,  
եւ սարսափի մէջ՝ անոնց կեանքները:

### ՇԱՐԱԿԱՆ- ԱՂՈԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:  
Վաճառուրբ Երրորդութիւն, տուր աշխարհիս խաղաղութիւն:  
Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցէլոց արքայութիւն:  
Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղեղոց:  
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,  
աջ թո՛ղ հովանի լիցի ի վերայ իմ՝ ի տուէ եւ ի գիշերի,  
ի նստիլ ի տան, ի գնալ ի նանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՛ թո՛ղ արարածոց եւ ինձ բազմամեղիս:

# ՕՐՈՒՄՆ ՆԻԺԹԸ



ՅՈՒՂԱ ՏԵԱՌՆԵՂԲՕՐ ԸՆԴՀԱՆՐԱՎԿԱՆ ՆԱՄԱԿ

1:3-7

## ՊԱՅՔԱՐԵՑԷՔ ՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՐՎԵՑՆՈՂՆԵՐՈՒՆ ԴԷՄ (1:3-7)

Յուդա կը փափաքէր այս նամակին մէջ անդրադառնալ հասարակաց փրկութեան մասին, բայց աւելի կարեւոր կը նկատէ անդրադառնալու հաւաքքին համար պայքարելու հարցին, եւ աւանդուածը ըստ այնմ պահելու, «որովհետեւ կարգ մը անձեր սպրդեցան եւ հաւաքացեալներու շարքերուն մէջ մտնան» (4 հմբ): Այսպիսի մարդիկը հետեւեալ նկարագիրը ունին. Աստուծոյ շնորհքը պարմող Աւերարանը կը չարափոխեն՝ իրենց անբարոյ ընթացքով: Կը մերժեն իբրեւ միակ եւ ամենիշխան Տէր ճանչնալ Յիսուս Զրիստոսը: Բայց այսպիսներուն համար սրանալիք դաքապարտութիւնը կանուխէն գրուած է արդէն Աստուածաշունչին մէջ: Այնպէս ինչպէս պիտի ըսէ Պօղոս Առաքեալ. «Այս բաները պարահեցան՝ իբրեւ օրինակ մեզի, որպէսզի չար բաներու չցանկանք, ինչպէս անոնք ցանկացին» (Ա Կորնթ 10:6): Հեղաքրքրական է, երբ Աստուածաշունչ Մարտանը կը կարդանք յաճախ այնպէղ կը հանդիպինք հետեւեալ արտայայտութեան, այս բաները արձանագրէ, որպէսզի գալիք սերունդները ըստ այնմ սորվին, դաստիարակուին, եւ ահա այսպիսի պարագաներու հզամար ալ իբրեւ նշան, ուր ցոյց կը փրօւի, որ այսպիսի մարդոց դաքապարտութիւնը արդէն իսկ առաջուց պարտաստուած է ու յայտնի: Ահա ճիշդ այս երեւոյթը պարզաբանելու համար Յուդա կը նշէ հետեւեալ դրուագները, որոնք քաղուած են Հին Կրակարանի էջերէն:

Առաջին պատումը Եգիպտոսի ելքի պարմութիւնն է: Այս պարմութիւնը ոչ միայն այդ ժամանակահատուածի մարդոց պարմութիւնն էր, որպէսզի յիշարակում արձանագրուած ըլլար, այլ՝ այնպէս ինչպէս Պօղոս Առաքեալ նշեց Ա Կորնթացիներու նամակին մէջ, անցեալին անոնց պարահածը իբրեւ մեզի օրինակ ըլլալու:

Երկրորդ պատումը հրեշտակներուն անկումն է, որոնց դաքապարտութիւն եղաւ այն, որ Աստուած զանոնք մշտնջենական շղթաներով կապուած կը պահէ խաւարին մէջ, մինչեւ որ դաքաստանի մեծ օրը գայ (6 հմբ):

Երրորդ պատումը Սողոմ Գոմորի պարմութիւնը, որոնց բնակիչները նոյնպէս Աստուծոյ անհնազանդ գրնուեցան եւ անբնական կիրքերու եւ պոռնկութեան անձնապարտ եղան, եւ հիմա յաւիտենական կրակի դաքապարտութիւնը կը կրեն՝ իբրեւ օրինակ բոլորին (7 հմբ):

Այս պատումները կու գան յիշեցնելու ամէն բանէ առաջ, որ յաճախ այնպէս կը կարծուի, թէ այսպիսիները դաքապարտութիւն չունին, պարիժ չեն կրեր, կամ պիտի չպարժուին: Ընդհակառակը, ահա այս պատումները կու գան ցոյց փալու, որ Աստուած պարտաստած է դաքապարտութիւն մը, բայց յաճախ մեզի այնպէս կը թուի թէ այսպիսիները անդաքապարտելի են: Ինչպէս Սաղմոսին մէջ եւս կը կարդանք, «Միրքդ մի նեղեր ով իմ անձս չարերուն համար, ոչ ալ նախանձէ անօրէն մարդոց: Որովհետեւ անոնք շարով պիտի խամրին խոփի պէս: Տիրոջ վստահէ եւ բարիք ըրէ, որպէսզի երկրի վրայ ապրիս եւ ապահովութիւն վայելես» (Սաղմոս 37:1-2):